

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻ

ՀՈԳԵԿՈՐ ԶՈՐՈՒԹԵԱՆ
ԲԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ասուծոյ է զօրաբին. ԱՅ.Մ. ԿԱ. 12
Քիսոս Սասուծոյ զօրաբին. Ա. ԿՈՒԹ. Ա. 24

Հղեսք զօրութիւնն է ական և պատման ուժամանը Թրիստոսի հետ միութիւնն է Զօրութիւնը որուն մասին կը խօսինք, այն կարգութիւնն է որով մարդ կրնայ գործականութէն եւ իրապէս ասուածած ուպաշտը բարեւ, այսինքն վարել երկիւղած և առաջինը կեանք մը, որով մարդ կրնայ ի գույք հանել իր անձին որբութիւնը, և որով վերջապէս կրնայ արդիւնաւոր և տեսական ծառայութիւն մը մատուցանել ընկերութիւնն Այս զօրութիւնն աղքիւրը մէնք մէջ չունինք: Անիկա ասուածային ոյժ մըն է որ կը դանուի Թրիստոսի մէջ, և հոն է բույր իր Մարմնին — Եկեղեցիին — անդամներուն համար: Բէք ակնարկուած զօրութիւնը Թրիստոսի մէջ է — և հոն՝ մեզի համար — ասկան չենք կրնար ստանալ զայն առանց կննուական միութիւնն մը հաստատելու իրեն հետ:

Այդ ոչ ժի՞ն ստացումը չի նմանիր, բայց
մը ուրիշ կեղեցի նիւթը ոք վառումին, օ-
րինակ, մամէ մը ուրիշ մու մը վառելուն և
Այսպիսի պարագայի մը, նոր վառուած
մոմը իրեն յատուկ առանձին բաց մը ունի,
և կը վասի առանց նախկին մոմչն կախում
ունենալու: Հոգեոր զօրութիւնը չի հա-
ղորդուիր հողիին ա'յս եղանակով, այլ՝
մշտական և տեսական միութեամբ:

Այցելած էք թերեւս խոշոր գործատուն
մը (factory), կ'անցնիք զանազան մասնա-
բաժիններէ. կը տեսնէք հսկայական մեքե-
նաներ սրոնք կ'աշխատին, և սքանչելի
գործ կ'արտադրեն. և կը նկատէք որ իւ-
րաքանչիւր մասնաբաժնի մեքենան կ'աշ-
խատի ոչ թէ իր ոյժով, ըլլայ իր մէջէն
յառաջ եկած, կամ ուրիշ տեղէ մը իր մէջ
ամբարուած, այլ ոյժով մը որ կը ստանայ
վայրկեան առ վարդիկեան և աւրունական
տարրեր կեղրոնէ մը. Ու կը հարցնէք. ի՞նչ
բան է որ այս բոլորը շարժման մէջ կը զնէ,
ո՞ւր է աղբիւրը այս բոլոր շարժման. Այս

ատեն կ'առաջնորդուիք մեքենատունը (engine-house) եւ կը տեսնէք ազրիւթը այն այժին որ բաշխուած է ամբողջ գործատան մէջ և որ կաշիէ խոշոր զլաններով հաղորդակցութեան մէջ է միւս մեքենաներուն հետ և զանոնք չարժման մէջ կը դնէ :

Ուրիմն, որպէսզի զօրութիւնը հաղորդուի զայն ունեցող մեքենայէն միւսներուն էական պայման է որ կազմակցութիւն հաստատուած ըլլայ երկուքին միջն Խղէ առ կապը և ուժը կը խափանուի:

Այսպէս ալ որպէսովի մենք ալ ստանանք այն զօրութիւնը որով յաղթական կեանք մը պիտի ապրինք աշխարհի վրայ, պէտք է որ հոգեօր կեանքի կեղրոնական Աղբիւրին — Քրիստոսին — հետ կենսական միութիւն մը հաստատած ըլլանք: Վասնզի այդ ոյժը, ինչպէս ակնարկեցինք, մեր մէջ քնացող բան մը չէ զոր պէտք է արթնցնել ու գործի լծել, ոչ ալ Աստուծմէ ած անցուած՝ միզի տրուած բան մը, և ամբարուած մեր մէջ, զոր պէտք է շարժման մէջ գնել. այլ՝ կեղրոնական ակէն անդադար վազող ոյժի հոսանք մըն է:

Սակայն այստեղ զժուարութիւն մը կը
ծագի: Ստոյդ է որ հոգեոր զօրութեան մը
պակասը առ հասարակ կը զգացուի անոնց
մէջ, որոնք արդէն իսկ ի միութեան են
Քրիստոսի հետ: Վասնդի բոլոր հաւատա-
ցեալներ, որոնք պաշտօնապէս կը հաւա-
տան Քրիստոսի և իրենք զիրենք Եկեղե-
ցիին անդամ կը հռչակեն մաս կը կազմեն
Քրիստոսի Խորհրդաւոր Մարմինին, որ նոյն
ինքն Եկեղեցին է. և ատով իսկ միացած
են Քրիստոսի հետ: Արդ ի՞նչպէս պէտք է
բացատրել այն ծանօթ տկարութիւնը որ
կ'երակի անոնց մէջ որոնք Եկեղեցւոյ ան-
դամ են, ուրիշ խօսքով ի միութեան են
հոգեոր զօրութեան Աղքարին հետ:

Նախ պէտք է ընդունիլ թէ ոչ մէկ հաւատացեալ բացարձակապէս զուրկ է զօռութենչ։ Աստուծոյ բոլոր արարածները, առաւել կամ նուազ չափով իրենց մէջ զօռութիւն ունին. վասնզի ուր կեանք կայ՝ հոն ոյժ կայ։ Կեանքը ինքնին ոյժ մըն է, կենսական ոյժ։

Բայց այն ոյժը որուն մասին կը խօսինք կեանքի մէջ մեզի յալթութիւն ապահովող ոյժն է: Ոչ այն զօրութիւնը որ միայն կը մաքառի և որոշ զիմագրութիւն

մը ցոյց կուտայ մեղքին . այլ այն զօրութիւնը որ կը բարձրանայ յաղթականօրէն փորձութեան ամէն ալիքներու վրայ և կը նուանէ զանոնք , որ կարող է դրապէս գիմակալել չարին ամէն յարձակումները եւ քաջարար քալել առաքինութեան , սրբութեան և աստուածագաշութեան ուղիէն :

Յետագայ օրինակները կրնան բացատրել թէ ինչպէս թէւ կրնայ մէկը հաւատացոյ մ'ըլլալ Քրիստոսի , բայց տակաւին միացած ըլլալ Անոր հետ . կամ միացած ըլլալ Քրիստոսի հետ և տակաւին անհաղորդ մեալ Անոր զօրութեան : — Նայեցէք սա մարդուն , որուն թէւ չորցած է . թէւ տակաւին միութիւն կայ մարմին և թէին միջև , բայց բազուկը անզօրութեան մատնուած է և չի կրնար կատարել ոչ մէկ գործ : Դիտեցէք սա ծառը որուն վրայ չորցած ծիւղեր կան . թէեւ ծիւղերը մայր ծառին վրայ հաստատուած՝ բայց զուրկ են աւելէն որ ըրջան կ'ընէ ամբողջ ծառին մէջ : Հոս ունինք ահաւասիկ պարագաներ որոնք կրնան լուսաբանել կացութիւնը շատ մը հաւատացեալներու . միացած ակին հետ , սակայն զուրկ ոյժէ :

Արդ՝ ի՞նչ են այն խոչընդոտները ու րոնք կ'արգիլեն որ աստուածային ոյժը թափանցէ անոնց մէջ որոնք մաս կը կազմեն Քրիստոսի Խորհրդաւոր Մարմինին : Արդեօք այն սահմանաւորութիւնները ու րոնց ենթակայ ենք անհրաժեշտաբար ամէնքս ալ իրեւ ստեղծուած էակներ . սահմանափակումներ՝ որոնք անբաժանելի են մեր բարոյական և ֆիզիքական կազմաւորութիւննէն , արգելքներ՝ զօրս ունինք իրեւ հետեանք սա իրողութեան թէ սահմանաւոր արարածներ ենք : Աստուծոյ զօրութիւնը անհունէ , մեր կարողութիւնը՝ սահմանաւոր . այնպէս որ ոչ մէկ աճում կամ հոգեսր յառաջդիմութիւն կրնայ այնքան ընդարձակել մեր կարողութիւնը որով կարինանք հաւասարիլ Աստուծոյ ունեցած լիութեան : Ուրեմն մեր մէջ կան անխուսափելի սահմանափակումներ , սակայն անոնք երբեք արգելքներ չեն այն ոյժին՝ որուն մասին է խօսքը , ասոնք չեն այն խոչընդոտները որոնք պէտք է մէջտեղէն վեցուին : Վասնզի թէւ մեր կարողութիւնը երբեք չի կրնար անսահման ըլլալ , սակայն ատիկա ի վիճակի է անվախճան աճումի ,

աներեակայելի տարածանքի : Առէք , օրինակի համար , այսպիսի հատուածներ Ա . Գրքէն . «Ամենայն ինչ հնարաւոր է այսմ՝ որ հաւատայն ». «Եղերուք կատարեալք , որպէս Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» . «Մինչև հասցուք ամեննեքեան յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն (= կատարելութեանն) Քրիստոսի», ու պիտի համոզուիք ըսուածին ստուգութեան :

Ամանը զոր կը բերենք լեցուելու կրնայ պարապ ըլլալ , կամ կրնայ մասամբ գրաւուած՝ ուրիշ բանով մը . սակայն ես կրնամ ձեռքս վրան բանել և արգիլել որ ջուրը ներա հոսի : Այս պարագային յանցանքը հայթայթումի կամ հեղումի կերպինը չէ , այլ՝ ստացումի պայմանին : Կրնայ պատակի նաև որ խողովակը , որ աղբիւրը աւազանին կը կապէ , հաստատուած ըլլայ , ուրիշ խօսքով միութիւն գոյութիւն ունենայ , և սակայն կրնայ խողովակին մէջ արագիլքը մը գտնուած ըլլալոր պատճառ դառնայ աղբիւրի ջուրին աւազանին մէջ հոսելուն :

Մեծագոյն արգելքը Աստուծոյ զօրութեան մեր մէջ հոսելուն — որ նոյն ատեն արմատն է բոլոր՝ միւս արգելքներուն — անհաւատաւորիւնն է : Մինք կը սահմանափակենք զԱստուած մեր անհաւատութեամբ : Մեր էութեան խողովակները որոնք զմեզ շփման մէջ կը գնեն Քրիստոսի հետ կրնան կծկուիլ , նեղնալ ու գոցուիլ , ու ամանը որուն մէջ զօրութիւնը պիտի հոսի կրնայ վերածուիլ պատիկ պարունակի մը , ու այս բոլորը՝ անհաւատութեան սառեցնող աղցեցութեան ներքեւ : Եթէ կ'ուզենք լեցուիլ Աստուծոյ զօրութեամբ մեր հաւատքը պէտք է աճի . ինչ որ կ'աւելցնէ մեր տարողութիւնը , պիտի բանայ մեր էութեան խողովակները դէպի Աստուած , և զօրութիւնը ներս պիտի հոսի . «Էլք Տեառն հայրին յամենայն երկիր , զօրացուցաննել զամենայն որ կատարեալն է սրաւի առ նաև (Բ. Մնց . ԺԶ . 9) : Ահաւասիկ պայմանը զօրութիւն ստանալու : Աստուած իր զօրութիւնը ցոյց պիտի տայ անոնց մէջ՝ որոնց սիրտը կատարեալ է իրեն նկատմամբ : Զօրութիւն ստանալու պայմանը կատարեալ սիրտ ունենալու մէջն է Աստուծոյ հանդէպ : Սակայն ի՞նչ պէտք է հասկնալ «կատարեալ սիրտ» բացատրութեամբ :

Այդ բացառութիւնը կը նշանակէ՝ նախ սիրո մը որ խաղաղութեան մէջ և Աստուծոյ մէս: Վասնակի, խորժին մէջ, խաղաղութիւն և հաւանելութիւն իրարու համանիշ պիճակներ են. մարդ իւ կատարելութեան մէջ միայն կը ստանայ իր խաղաղութիւնը. բայց ակտարիալն ըստ եղած նույն ատեն խաղաղ հոգիներ: Պատր չէ շփաթել խալալութիւնը անդորրաւթեան հետ. վասնակի մէկը կրնայ խաղաղութիւն չունենալ բայց անդորրաւթիւնն մատուցուած ըլլաց. ընդհակառակի քողոր խաղաղ հոգիներ մեծագոյն զործիչները եղած են: Վասնակի խաղաղ հոգեկան վիճակը հաւասարիք մըն է որ մէկը հաղորդակցութեան մէջ է գերազանց դործին:

Շետառարեալ որրոտ ունենալու կը նըւանակէ նաև ամբողջապէս եւերտիւնի Աստուծոյ: Խոյաբեկութիւնը կ'ենթադրէ ամբողջականութիւն, ամբողջը մէտան կրնայ կատարեալ ըլլաց. օրբութեան Կոխոսպայմաններէն մէկն է ամբողջապէս Աստուծոյ և նթարկուիք, կատարեալ սիրոը այս է որ ամբողջապէս արտաշադրաւած է Աստուծոյ, առանց պայմանի և առանց վերտապահութեան. որ ինչ քը ինքը ամբողջութեան սեղանին գրայ, ուրիշ խօսքով՝ ողջապէս կրգաւած է, ու այդ սեղանը Քրիստոս է իր զործն է:

Շետառարեալ որրոտ կը նշանակէ նաև պատրաստ վիճակի մէջ գտնուիլ. նման զործիքի մը որ ձմռաւած պատրաստուած է և կը սպասէ իր նպատակին յատկացուելու, շահօթ պատուական սրբեալ եւ պիտանի Տեառնց (Բ. Տիմ. Բ. 21): Սիրո մը որ պատրապուած է ինքզինքնու, Սիրո մը որ չէ ուռզուած իր անձնական հոգերուն մէջ, կամ գրաւուած իր հոգեռոր դժուարութիւններով, այլ խաղաղած ըլլալով, և նուիրուած Աստուծոյ, աղատ է այլևս ինքզինքնը արամազդրելու Աստուծոյ ծառայութեան: Անմիջապէս որ պատեհութիւնը ներկայանայ պատրաստ է զայն ընդգրկելու: Ոչ մէկ ժամանակի կորուստ պատրաստութեան համար:

Որչա՞փ չատ է թիւը անոնց, որոնք կը սպասէն ահապին ժամանակ իրենց սիրոը պատրաստելու զործին մէջ, որպէս թէ իրենց անձնական սրբացումը իրենց մէծագոյն նպատակը եղած ըլլար: Այս, ատաղձագործ իր զործիքները կը սրէ, քիչ

զերջ ընելիք գործին համար: Գործիքներու սրումը ինքնին նպատակ մը չէ, այլ լոկ միջոց մը նպատակին համար զոր ունի մտքին մէջ: Այսպէս ալ, մեր սիրտերը Աստուծոյ հետ ուղիղ գերքի մը մէջ զնել ուրիշ նպատակ չունի բայց եթէ պատրաստ գտնուիլ մեծ նպատակներու, որոնց ի հարկին կրնայ կանչել զմեզ Աստուծուած: Երբ արուեստագէտ մը կը ձեռնարկէ աշխատաւլից զործի մը որ կը պահանջէ բարձրագոյն ճարտարութիւն, ամենէն նուրբ արուեստ, և հետեւարար՝ լաւագոյն զործիքները, ու երբ կ'երկարէ ձեռքը զործիքի մը և կը տեսնէ որ սրութիւնը կորսնցուցած է, անմիջապէս վար կը գնէ զայն, և կը վերցնէ ուրիշ մը որ պատրաստ է զործածութեան համար: Արուեստագէտը իր զօրութիւնը կը հոսեցնէ այն զործիքներու միջոցաւ որոնք պատրաստ են, որոնք կատարեալ են, լոկ այդպիսիները կրնայ զործածել ան իր աշխատանքի միջոցին:

Աստուծուած չատ անգամ կը ստիպուի նախ պատրաստել հաւատացեալը, ի հարկին ամենախիստ տիտիրիյնով, որպէսզի անիկա պիտանի դառնայ իր զործին: Ո՛րչափ հպարտութիւն, անձնահաճութիւն եւ մարմնական կորով պէտք է վերցուի մենէ, նախ քան որ մենք իրապէս յարմար վեճակի մէջ զրուինք իր ծառայութեան մէջ: Ոչ թէ զօրութեան պակասէն, (վասնզի զօրութիւնը կը պատկանի Աստուծոյ, և չկայ երբեք զօրութեան պակաս իր մէջ) այլ երեն նկատմամբ ուղիղ կեցուածքի մը և սրտի մը պակասէն է որ մենք այնքան քիչ բան գիտենք Աստուծոյ զօրութեան մասին, և աւելի քիչ բան՝ անոր մեր մէջ յայտնուելու կերպին մասին:

Աստուծուած պատրաստ է և կը սպասէ ցուցնել իր զօրութիւնը անսոնց մէջ, որոնց սիրտը կատարեալ է իրեն նկատմամբ: Որոնց մէջ չկան յետին շարժառախիթներ, որոնց սիրտը պարզ է և անկեղծ. որ շիտակ է՝ իր նպատակին և մտադրութեան մէջ. մէկ խօսքով օկատարեալ է Աստուծոյ վերաբերմամբ: Կեցուածք մըն է սա քան ստացուած բան մը: Այսպիսի սիրտ մը երբեք չի խրաչիր և չի խուսափիր Աստուծոյ որոնող աչքերէն. ընդհակառակը յօժարութեամբ կ'ենթարկէ ինքզինքը Աստուծուած սուրբ կըակին թափանցող, մաք-

ըող և սպառող զօրութեան։ Այսպիսի հոգի մը հպատակ է Աստուծոյ, և իր անկեղծ փափաքն է որ Քրիստոս թագաւորէ ամբողջ իր էութեան վրայ։ Թող հոգիի այս վիճակը իրականանայ մեր մէջ, և այլևս ոյժի պակասը պիտի չզգանք մենք։ Աստուծուած ինք պիտի արտայատէ իր զօրութիւնը մեր տկարութեան մէջ։

Որչա՞փ շատ անգամ կը կրկնենք ազի քո է կարողութիւն և զօրութիւնն և որչափ քիչ կ'անդրագանանք այդ բառերու խոր խմաստին։ որչա՞փ անգամ թոյլ կուտանք մենք մեզի ըսելու «եթէ կարենայի . . . , եթէ պահանջուած զօրութիւնը ունենայի . . . » առանց անդրագանանալու որ զօրութիւն ունենալու համար հազորդ պէտք է ըլլալ զօրութեան ազդիւրին։ Ու ասիկա՞ոչ թէ որպէսզի մենք զօրաւոր երկինք, ընդհակառակը մենք պէտք է սորվինք մեր անձնական տկարութիւնը, թէ մենք մեզէն տկարութիւնն իսկ ենք. այլ որպէսզի Աստուծոյ զօրութիւնը հովանի ըլլայ մեր վրայ խորանի մը, վրանի մը պէս։ «Զի զօրութիւն իմ ի տկարութեան կատարի, [ասէ Տէր]. և արդ լաւ ևս իցէ ինձ պարծել ի տկարութիւնն, զի բնակեսցէ յիս զօրութիւնն Քրիստոսին» (Բ. Կորնթ. Ժ. 9)։

Երբ Աստուծու ուզէ իր զօրութիւնը ցոյց տալ իր որդիներուն միջոցաւ, սա կերպով կ'առաջնորդէ զանոնք. նախ որոյ այս վիճակին կը բերէ զանոնք — վիճակ մը ուր այլևս չկայ ոչ մէկ հակածառութիւն անոր գէմ. ուր՝ անձին էութեան բռնոր մասերը ենթարկուած են Անոր, ուր՝ սիրով ամբողջութեամբ Անոր տրամադրութեան ներքեւ է դրուած և բռնած է վերջնականորէն ու վճռականորէն ամբողջական հպատակութեան կեցուածք մը։ Այն ատեն ոչ մէկ արգելք կը միայ Աստուծոյ զօրութեան յայտնութեան։ Զրանցքը բաց է, և զերծ՝ այն բոլոր խոչընդուներէն որոնք արգելք կը հանդիսանային Աստուծոյ լիութեան մեր մէջ հոսելուն։ Այն ատեն մեր էութեան ամէն մարզերուն մէջ պիտի յայտնուի Աստուծոյ զօրութիւնը. նախ իրբեւ

Յաղթական զօրութիւն։ Առաջին թըշնամին որ պէտք է պարտութեան մատնուի, եթէ կ'ուզենք յաղթական կեանք ապրի, եսն է, եւ միակ ոյժը որ կրնայ նուաճել եսը Աստուծոյ զօրութիւնն է։ Մէկը կրնայ

օգտուիլ այդ զօրութենէն լոկ ենթարկուեւ լով անոր։ Գիտնալու համար թէ ի՞նչ է Քրիստոսով յաղթական կեանք վարելը, պէտք է գիտնալ նախ Անոր գերին ըլլալ։ Քրիստոս միշտ կը յառաջանայ իրք Գերադոյն Յաղթականը, ու անոնք միայն յաղթական ըլլան, որոնք կը գտնուին իր ետեկն գացող յաղթական գունդին մէջ, ու անոնք յաղթական են, որովհետեւ նախ նուաճուած են Քրիստոսէ։ Նկատած էք արգեօք թէ հարիւրապետը (Ղկ. կ. 2-10) ի՞նչ հիման վրայ կաթնելով ըսաւ որ իր խօսքը հնազանդութիւն կը պահանջէրք Զըսաւ ան. «Որովհետեւ ես ալ մարդ մըն եմ որ իշխանութիւնն եւրին կը գտնուիմ»։ Եւ իր հաւատքին մէծութիւնը, կը կայանար այն իրողութեան մէջ, որ իշխանութիւն ունիմ», այլ՝ «Որովհետեւ ես ալ մարդ մըն եմ որ իշխանութիւնն եւրին կը գտնուիմ»։ Եւ իր հաւատքին մէծութիւնը, կը կայանար այն իրողութեան մէջ, որ նա ճանչցաւ Քրիստոսի յարաբերութիւնը երկնքի Աստծոյն հետ։ «Ես ալ մարդ մըն եմ որ իշխանութեան ներքեւ կը գտնուիմ»։ Քրիստոսի խօսքը զօրութիւն էր վասնզի Ան աստուածային հեղինակութեան ներքեւ կը գտնուէր։ Հարիւրապետը ճանչցաւ որ Քրիստոս Ամենակարող Աստուծոյ հետ հաղորդակցութեան մէջ էր, Խորհեցաւ որ, ինչպէս ինք, իրբեւ հովածէական պետութեան մէկ պաշտօնատարը, իր ետին ունէր ամբողջ կայսրութեան ոյժը, ու բաւական էր ըսել միայն ու իր ըսածը կը կատարուէր, այնպէս ալ ամբողջ երկնքի զօրութիւնը Քրիստոսի ետին էր, և բաւական էր որ նա խօսք մը ըսէր և իր հիւանդ ծառան պիտի բռնուէր։

Հոսէ մեղքի վրայ տիրակալելու գաղտնիքը։ Պէտք է աստուծածային հակակոսին ներքեւ գտնուիլ։ Պէտք է գիտնալ թէ ի՞նչ կը նշանակէ ամբողջապէս ենթարկուիլ Անոր. «Խոնարհեցարուք այսուհետեւ լնի նօց ձեռամբն Աստուծոյ»։

Երկրորդ՝ Պահանող զօրութիւն։ Կան հաւատացեալներուն մէջ ոմանք որոնք կարծես թէ շարունակ կը պայքարին իրենք զերենք վեր պահելու համար։ Տեսէք ջուրին մէջ ինկած սա մարդը։ Ընկղմելու սարսափին մէջ ինչպէս կը մաքառի լոյծ հեղուկին գէմ, սակայն չուտով կը տեսնէ որ իր մաքառումը ի զուր է, որովհետեւ հակառակ իր բոլոր ճիգերուն՝ կ'ընկղմի, եղեկին չի գիտեր որ ճուրին մէջ,

ու դիմք իր ներքնը առաւ, կար զօրութիւնը գայն ժիր պահելու և բաւական էր սախ հաւաաք, և ապա՝ որոշ պայմաններու յրացում, ու պիտի կրնար նոյնիսկ առանց լողաջ զիմնալու ջուրին երեսը մնալ: Այդ պայմաններուն առաջննն էր, որ հնդական դագրեր մաքտուել: որ նետէր ինքզինքը ջուրն երեսը և դագրեր ինքզինքը ընկած էր մնալ: ազն առաջն ինքսանակ ընկած մնալ: պիտի ժիրար առանց ջուրին երեսին:

Այսուզո՞ւ չ առա պարագան հաղեցը մարզին մէջ: ա՛յս կենալով միայն կարելի է զանել այն ոյժը որ զմել հոգեւորապէս ընկըմնէ ժիր պիտի պահէ: Պատրաստ եւ յօժարամիտ ըլլանց ուժեմն յանձնելու զմեզ Անոր ամենակարօղ պահողանութեան Զմեզ ինալէ պահելու պատասխանաւութիւնը երեն է: իսկ իրեն վօսանելու պատասխանաւութիւնը, մերն է:

Երրորդ՝ Պաշտպանող զօրութիւն: Աւմէն իոդմէն պէտք ունինք առոր, պաշտպանութիւն մը որ ոչ միայն մեր վերելք գտնուի այլ ամենառասե զմեզ չընդապատէ: Նման բերգի մը որուն մէջ ամէն կողմէն ապահով կը զանաք զմեզ ու Քրիստոս, որ Աստուծոյ զօրութիւնն է, այն բերգն է սրուն մէջ ապաստանած հոգին կրնայ ինքզինքը բոլորովին ապահով զգալ: Թողթինամին քեզ այստէս պաշտպանուած գտնէ, ու պիտի հանդիպի ոյժի մը որ քուկդչէ, այլ՝ Աստուծոյ, ու պիտի չկրնայ հպիլ քեզի: ունինայն որ յԱստուծոյ է ծնեալ, ոչ մեզանչէ, զի [Նա] պահէ զանձն [նորա], և չարն առ նա ոչ մերձնայ: (Ա. Յովհ. Ե. 18):

Չորրորդ՝ Պայծառակերպող զօրութիւն: Աստուծոյ զօրութիւնը պէտք է լիցնէ զմեզ: Երբ Աւխտի Տապանակը շինուեցաւ ու վերջացաւ, Աստուծոյ փառքը լեցուց զայն (Ելք Ե. 33-35): Երբ մենք, որ ենք տաճարները Աստուծոյ, կորսնցնենք իր փառքը, չնորհքը, կը կորսնցնենք մեր ոյժը: Աստուծած կրնայ այլակերպել, պայծառակերպել զմեզ, լեցնելով զմեզ:

Վերջապէս՝ նուանող զօրութիւն: Այսինքն զօրութիւն ծառայութեան համար, յարձակողական գործի համար, ու տառապանքի համբերելու համար: Անկեղեցին իր

մէջ ունի զօրութիւն մը որ միշտ բաւարար է նուանելու աշխարհը: Ճշմարիտ է արդարեկ կարող քարոզչի մը այս հստաստումը, որովհետեւ նոյնինքն Աստուծած է որ կը գտնուի եկեղեցին մէջ: «Որպէս ասաց Աստուծած թէ բնակեցաց ի նոսա, և զնացից (= պիտի ապրիմ) ի նոսա» (Բ. Կորնթ. Զ. 16):

Երբ աշակերտները ձախողեցան լուսնոտ մանուկը բուժելու զործին մէջ, ու Տիրոջ հարցուցին, «Մեք ընդէ՞ր ոչ կարացաք հանել զդա,» Տէրը պատասխանեց: «Վասն անհաւատութեան ձերոյ:

Մեր խօսքը կ'ուզզուի արդէն իսկ հաւատացողներու: Ուրեմն խնդիրը հաւատալու չնորհքը ստանալու մէջ է որ կը կայնայ, այլ արդէն իսկ մեր ունեցած հաւատքը կիրարկելու, գործնականացնելու մէջ: Ի՞նչպէս կարելի է հաւատքը անեցնել և զօրացնել: — Երեք բաներ կան որոնց պէտք ունի հաւատքը անելու և զօրանալու համար. — ազատութիւն, սեռնեղ, գործուեկութիւն:

Հաւատքը պէտք ունի ազատութեան: Երբ բերութիւնք զմեզ ամբողջութեամբ Աստուծոյ նուիրուելու, այն ատեն է որ մեր հաւատքը պիտի ազատուի: ԱԻՆՉ պէս կրնայ հաւատալ դուք որ իրարմէ պատիւ կ'ակնկալէք ու չէք փնտուեր այն պատիւը որ միայն Աստուծմէ կուգայ:» Երկուութիւնն է որ անկարելի կը զարձնէ հաւատքը: «Այսպէս կը զգամ որ չեմ կը նար ապաւինի իրեն» կ'ըսէ մէկը. «բայց ինչո՞ւ,» կը հարցնես. «միթէ նա վստահելի չէ.» «վստահելի է, բայց բան մը կը զգամ որ կ'արգիլէ զիս իրեն ապաւինելի:» Իր զգացածը այն է որուն կ'ակնարկէ Սակմուերգուն երբ կ'ըսէ. «թէ որ սրտի մէջ մելիք տեսնէի, Տէրը պիտի չլսէր ինձիք» (Աղմ. ԿԵ. 18): Արտիդ մէջ կասկածելի բան մը կայ, որ կը վախնաս զայն լոյսին հանելու, որպէսզի կարելի ըլլայ ունենալ Աստուծոյ դատաստանը անոր մասին: Հաւատալ փորձելով չէ որ հաւատքը կը զօրանայ այլ քակելով կապանքները, որոնք զայն կը կաչկանդեն:

Հաւատքը պէտք ունի սնունդի: Աստուծոյ խօսքն է հաւատքին սնունդը. որպէսզի կարելի ըլլայ վստահիլ, վստահելու առարկայ մը պէտք է ունենայ հաւատքը,

Անձ մը որուն վստահի : Աստուածաշունչը կը խօսի այդպիսի Անձնաւոր կակի մը մատուն : Եթէ հաւատքը անկէ չի սնանի՝ կը տկարանայ, կրնայ սովի հանդիպիլ : Հաւատքը ա՛յն ատեն միայն կը գօրանայ երբ ընդգրկէ Աստուածաշունչի ճշմարտութիւնները :

Ի զերջոյ՝ հաւատքը պէտք ունի մարզանքի : Հաւատքը տրուած է գործածուելու համար : Մինչև որ չգործածենք չենք զիտեր թէ զայն ունի՞նք թէ ոչ : Հաւատքը երեան կուգայ յատկապէս հնագանդութեան մէջ, որովհետեւ հնագանդութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ հաւատք՝ ի գործունեութեան : Հաւատքը պէտք է կիրարկէ գործանապէս ինչ բանի որ կը հաւատայ :

Այգպէս է նաև մարմնի համար : Մինչև որ մարզանք չընենք ու կերակուր չառ-

նենք մեր մարմինը կը թուլանայ և կը մեղկանայ : Հոգին՝ համար ալ հոգեսոր անմարողութիւն ըսուած բան մը կայ, որ յուռաջ կուգայ հաւատքի կիրարկութեան պակասէն : Ուրիմն սկսինք քալել շարունակաբար մեզի յայտնուած լոյսին ներքեւ . այսինքն կիրարկութեան դնելով, գործի վերածելով այն ճշմարտութիւնները զորս կը ստանաք իրբեւ սնունդ մեր սիրտերէն ներս :

Մեր հաւատքը անելո՛վ է որ մեր զօրութիւնը կ'աւելնայ : Կարելի չէ աւելի մեծագոյն բարիքի բազծաւ քսն հաւատքին աճման, վասնզի այս կ'հնիթազրէ երջանելութիւնը մեր հոգեսոր կեանքի բոլոր միւս մասերուն :

«Հստ հաւատոց քոց եղիցի քեզ» :

Հայոցուց
Ն. ԱԲԵԼՈՅ

Ե Բ Գ

ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՈՒ ՍԻՐՈՅ

ԵՊԻԿԱ.Ա.ԹԳԻՒՆ

Ա՛ն, կը դողա՛յ, կը դողայ երկիրն հիմէն ելած քունդ...
Կարծես նիւաղ մը ցասկոս բաներ է գունդն իր ափին
Ու կը սպառնայ զայն նետել վիմերն անդունդ առ անդունդ :

Կը դղրդի՛, եւ այնքան խելացընա՛ր կու զայ հիռ,
Ու առանցքէն պիտի դո՛ւրս հիմա նետուի մոլեգին
Ու բախումով մը յանկարծ դառնայ փոքի ու մոխիր :

Ինչ հոգինե՛ր լուսալիր, դեռ ըղբ իրենց չարձակած,
Պիտի այգին դէմ փակեն ծաղիկն իրենց բիբերուն,
Ուր բարութեամբ մ'ըսփոփիչ պիտի ժայէ՛ր պահ մ'Աստուած :

Ժանրակազի, ուումբերու նրաբուխին մէջ մըխա՛յ
Գուցէ Կօրէ մը կախարդ, Շէլիի սիրս մը անհուն,
Վոլդեռի մի՛ս մ'ու հոգին Վարուժանի մ'երեխայ :